

սորին միքարան կ'ըսկե՞ւ՝ “Եւ եղու նա յայն” զի-
րապի ամս երեքտասանն, յօնց միւրնցն տեղու
ոլորդովն այլազգ է, եւ կ'ըսէ՛Կ Կալ քիվէն
էմբառ էն էնեվն տք քրիյսն էնց ծետածօսօրա
(եւ արիեալ մասց յայն միորմարտի ամս չո-
րեկտասանն) Այսպիսի մասն տարբերութիւնը
այլուր եւս կը տեսնուին, յորս հայն եւ ատրին
կը միքարանն ընդդէմ յունին: Այսպէս հայն եւ
ատրին ունին՝ “Զինորդիշխն պաշտել զիւսուածն
զոր ես ոչ դաշտու, ուր յոնց կ'ըսէ ըստ յու-
նարկնի ոգւոյն: Պահ տօլմէս օքեւութեծն էն ոչ
ուստի էմօն որոսխնօսւենու (զինորդիշխն պաշ-
տել զիւսուածն ոչ երկրագեալ յինէն): —
եւ այլ պայսիկի մանար օրինակներ, որոցմէ հաս-
տատուուն հետեւելուն մը հանել դժուարին է:
Բայց նաև ոչ որ կրնայ արդեւուլ զմել ինձա-
քրելուուն թէ ուրիշ շատ մեծագույն տարրերու-
թիւնք պիտի երեւայն անշուշչ, եթէ համեմա-
տութեան առան նիմի ուսենայինք: Այսկայն
պէտք ալ չկայ այս կերպով ցուցներու՝ որ
գէորգայ տեսանքը քէր պայմու յունարկն Ագա-
թանգեղոն, որ լոկ Ծարդմանութիւն է հայոն,
վասն զի արդէն ցայժմէ ըստածներէն անընա-
դիման է որ այն անական յէսան երեւեմ կը
տարբերէր Ազաթանկենիայ, եւ կամ բանկը
քէր այն ատրի բնափինն արդի բաւարիեալ Աբ-
նակիութեան, այլ նախնական Ագաթանգեղունե-
րէն մին:

Ծառ հաւանական է որ առողջեն լեզուաւ էր այն բնագիրը՝ որը գէորդ ընթերցաւ եւ որմէ քաղցեց։ Ասոր նշան է անշըշտա այն պարապայն՝ որ գէորդ այս խօսքերն այնպէս մը կը ցուցընեն, թէ այն “կենասագրութիւնը, ծանօթք բան էր նաև Եթզուայ, տասի եւ ընդհանրացէն Անորոց։ Զենք կինար ուրանալ թէ ոչիք էր նաեւ, որ յունարքն ըլլար գամա զի գէորդ քաղ հմատ է յունական լիգունիւն եւ այս Հայոց մատենագրութեան։ Բայց եւ այս կարծիքը կարելիութեան սահմանէն անդին չ'անցնիք։ Մենք միշտ աւելի հաւանական կը կարծենք՝ որ աստրութեան ըլլայ։

(C-प्रान्तीयकालीन)

188

⁴ PL. Agath. S. 54. p. 29. 23. (2nd 103, 11.)

• PL. Agath., § 26, p. 25, 25. (στρ. 105, 11.) —
• PL. Agath., § 26, p. 18, 25. (αντ. 50, 9, 10.) —
Σημ. Μικρωνία κρίθηκε από Λαζαρίου τούρ την παραπλαινιαίων βασιλεών
δέλτη της Ευρώπης στην αρχή της εποχής της γεννητικής της ιδιότητας.
Αγάπησε μεν αργούτερα την Κύπρο, οπού από την ίδιαν γεννητηρά πλημμύρα
δέλτη γεννήθηκε η μεγάλη πόλη της Κύπρου, από την οποία μετά την θρησκευτική
μετασεία της Αρχαίας Μικρασίας στην Ελλάδα το 1862 δημιουργήθηκε το νέο
πατριαρχείο της Αρχαίας Μικρασίας.

ԱՆԳԼԻԿԱՆԱԿԱՆ

ՆԱՐ ՀԱՅՈՒԹԵՑ ՐԵ

այերէն Լեզուի քննութիւնը նոր դժ մը
ստացաւ յանձնին Սովուս Պոլկիկի գերմա-
նացուն: Անցեալ տարի Սեպտեմբեր 8—11 ի
Դրահովմ գումարեալ Արևելյանիտաց Համա-
դրուցին նորիբարալ մատենիկ մը եւսա: Հրապա-
ռակ, որուն ամառն է՝ Հայերէն լեզուի ստո-
րապառութեան ուսումնասիրութիւնը՝ Սականի-
կի ի մերձաւած ճանօթացընենք գործոց արդէրն
Ամբողջ երկասիրութիւնն բաղկացեալ է
48 էջ, որուն վայ աւելաց է 3 էջ Հայերէն,
ինչ Հնդկերէն, երանեան, ալբաներէն, յու-
արէն, լատիներէն, կեղուերէն, գերմաներէն,
աստուակեն (իլետաւակերէն) եւ սրաւերէն բառերու-
նակն մը: Հերենակին նասաւակն է 114 թուա-
ճամարի ասակ Հայերէն ինչ նէշ աս երուս ստո-
րապառութիւնը տալ եւ արդէն Ճանօթա-
գնաններուն հաստատութեան նորանոր օրինակ-
ներ Հայերայմեց, եւ բոլորովն նոր կանոններու-
նասակի ինչ՝ Հայաց էտներու:

առաջ բարեւ քայլութեան համաց բարաւ **151**
առաեւ բառն 58 Համին վրայ նիւզ է որ առաջին
անգամ մասղործաթիւն կ'ընէ եւրոպացոց մըն:
Այս իւր յատուկ քննութեանցը նիւթ առած
առայս բառն մէջ կայ նիւզ նիւզ որ յաջող է, կայ որ
առախանին եւս խողարկութեանց Հարկաւորու-
թիւնն անի, եւ կայ ալ որ դրորովին անսույգ է:
Տեսնենք ըստ ամսին իւ իւնչ են Պուկէի
մանաւանդ նոր գտած կամոններն:
Պուկէի յամենայնի Հ. Հիւպշմանի շաւղաց
իր հետեւի:

Σαώνοβρ έ Σαγκάρενή φύσιστη τελείωση της απόστολης προσέλευσης της στην Αρμενία. Μετά την επιτυχημένη προσελεύση της στην Αρμενία, ο Ιωάννης Καποδιστρίου αποφάσισε να διατηρήσει την προσέλευση της στην Αρμενία για να μην αποτελέσει η προσέλευση της στην Αρμενία ένα μεγάλο ρεύμα για την Ελλάδα. Τον Ιούνιο του 1828, ο Ιωάννης Καποδιστρίου αποφάσισε να διατηρήσει την προσέλευση της στην Αρμενία για να μην αποτελέσει η προσέλευση της στην Αρμενία ένα μεγάλο ρεύμα για την Ελλάδα.

⁴ Beiträge zur etymologischen Erläuterung der armenischen Sprache, von Dr. Sophus Bugge, (Christiania Videnskabs-Selskabs Forhandlinger, 1889, Nr. 4.) Christiania 1889. Druck von Breitkopf in Leipzig, 8° S. 51.



Հերու = յն, ոքօս-ու, սահակիտ, բարտ, նոր պար, թագ, տերեւն եր, Հոր = ովր, Հայր = յն, բացր, լու, պար, մասկ, բիտ, եւային, Ռա-րեն ինչ է այս երեւութիւն պատճառը: Ըստ դուկիւի (էջ 9) այս երեւութիւն կը մեծուի այսպէս: Հնդկութագական թիկոն հայ բառ երու-սկիզբը կը փոխանակուի և գործ այս ամէն ձայ-նաւորներէն յառաջ՝ որոնք նախապէս կամ սկզբնաբար շեշտ ունեն: Բնապէս ներու, յն, ոքրու-սի, իսկ այս ձայնաւորներու առջև որոնք նախապէս շեշտ չեն ենթական թիկոն ամէն կը կոր-ստի: Կայ մեկնութիւնը կու տայ (էջ 31) հնդկ-ւ լրապական ընթ համար, որ հայերէն քանի մի բառ երու սկիզբը կու կը փոխանակուի, իսկ շատ մը բառերու սկիզբն անհետ կը լլայ: Այս մեկ-նութիւնն որորութիւնն անհամական չեւ, սակայն ստուգութիւնն ալ տականին երկար քննութեանց կարու է, քանի որ pes, ped-is, = եւս-ք բա-ռնին բոլու ունինք եւ, ու-ք առանք ին: Հաւանա-կանագըն կը համարինը թէ թ, ց, ց է (էջ 13) տա-ռերն յընթաց ժամանակաց կը փոխանի ին, որ իրբեւ շունչ աղքեցութեամբ ձայնաւորց եւ նաև շեշտ զօրութեան բրդորութիւն կանչե-ստանայ: ասոր օքնանին ունինք հոգի եւ ոչ բառն մէջն: Դարձեալ որդի բառն, որ կը պատասխանէ սահակիտ բառեւն, ըստ դուկիւի: մեկնութեան հարկ էր ներկայանան հորդ կերպարա-նաց տակ, սակայն դոնէ ցայտմէր այս ձեւն տես-նուած չէ:

Այսպիսի հանններ թուով 48 կը համ-րուին Պուկիւի մատնեկան մէջ:

Իւր առողջաբանած բառերուն մէջ կայ ինչ նոր որոնց հաւանականութիւնն կը պահի. վասն զի որչափ հեղինակն քաջ է սանսկրիտ, յօն եւ գերմանական լեզուաց մէջ, իւր գրքէն դատելով՝ պարսկէն լեզուի մէջ չունի պա-հանչուած գիտութիւնն:

Կան իսկ բառեր՝ որոնց մէկնութեան մէջ ոչ թէ գիտութիւնը, այլ մասացին կամայա-կանութիւնն է շարժիչ: Հատերէն մէկն յառաջ բերենք. “Ուրույն բառը, կըս Պուկիւ, (էջ 25) հին սաբանական wurgil, (առասան) հին բարձր գերմ. wurge, (խեղդել) հին հիւսիսային գերմ. virgull, (առասան) բառն հետ հազիւ թէ յարաբերութիւն ունի. որովհետեւ ինչպէս լինա, werzù, weiszti իսկ կը ցուցիննն, այս բառերու գերմ. ց գրին հայերէն հարկ էր աւելի

¹ էջ 28, որտ հայ բառն նորման բարութիւնն ունի մէկնութիւն մէ կամ այս այս, ըօթէն ծառան ծառած համար:

շ համապատասխանէլ: Ուրույն կը համեմատմ աւելի յն թրջօս (որովայթ, առասան) բառին հին, որուն յօրօն ցործ, ցրցին ձեւ մը կ'ենթա-դրեմ: Վանեւելն հաւանականութիւնն ըսնի այս տեսութիւնն, մանաւանի թէ ծակրապէս կը մշղանէ ընդգէմ: լեզուագիտութեան արդէն ծանօթ կաննացը: Ուրույն՝ որչափ տականին անլուծանելի բառ մնացած է լեզուագիտուց համար, նոյնչափ հաւանականութեամբ կը հաս-տանակի թէ այս բառն հարկ է լուծել՝ որ- ուրույն: կը մայ բարդութեան առաջին մանա, որ չի կամար սորչափ սահմանի, սակայն հարկ է որ որդ հշանակութեամբ հին բառ մը լլայ եւ որ- ուրույն, որ ք ին: (իւր բարձրան, բարձրա-սրուն) բառ երուն հետ նշյունութիւնն մը ունենայ: Եթէ այս մեր վերջին կարծիքն հաստատուի, այն ատեն որդութիւն կը նշյունակէ որդ-ու-ունեցնողու:

Բայց աւելի անհինն է ռամկօրէն լեզուի իոր մամկնան համար (էջ 46) ըսածն, ուր որ գի- տենք թէ տէն. եօր (էլք-տը) ներկայի մանիկին է՝ յ ձայնի ի գիտութեամբ:

Պուկիւ լնդհանրապէս բառ մէկնելու մէջ շատ ենթագրութեանց դիմելով՝ կը բառնայ ի- րականութեան կոռուպն, որով բառն լոյ են-թակայական կամայականութիւնն համարուելու կը դատապարտուի. սակայն եւ այնպէս հեղինակին սուր անութեամցն եւ ունեցած արդեանցն ա- սով չի կամար բնաւ վես մը գալ: Քանի որ շատ բառերու վայր գետ մը մերեան բորը հարի է որ մայ. վասն զի կան բառեր, զրանը նեթէ այլեւայլ կանաց մերձեցնենք՝ այլեւայլ մէկ- նութիւններ կը վերջինն: համեմատ Պուկիւին մէտ բառն: Սակայն ոչ զի կրնայ այս պատճա-ռաւ իւր արհամարհ գիտութիւնն մը անդոսնել զշամեմատական լեզուացնութիւնն, եւ կամ նաև իւր մնյութիւն լեզուին քննութեան առա- լութիւնն ուրիշն զլանալ ուղել՝ պարզապէս օտարական լլայս պատճառ առալով:

Իրբեւ առաջին գործ՝ իւր տկարութիւն-ներովն հանդերձ ունի Պուկիւ շատ առաւելու- թիւններ, որ պատի կը սեղեն իւր հայերէնա- գիտութեան, որով մեր խորին շնորհակալու- թեան իրաւունք ունի:

Հ. Գ. Մ.

¹ Սոն գոյն արմատէն՝ բամին եւ բայլեփլու, եւն: Ակրօնից բառացրէն մասաւուն մէ ինչ էն քիլ եւ գիլ, ինչ էն այլ բրուրէն էն-էն, ին-ու, էն-ու: որոնց բառն նախա- կան գրութիւնն այսպէս պատճ կը տեսնուի յի- շմաւ էն-էնիւն բառն մէլ:

